

Կիւրեղ ժպտեցաւ տրամօրէն, եւ նշան ըրաւ. ա՛նոր զոր ներս մտցուցած էր՝ որ իր քովէն քայլէ Երկուքը մէկանց անցան պաղ փորթիքներէ եւ ընդարձակ ամառի բակերէ յետոյ վերջապէս դիպակին մէջ մտան: Անսահման կայան մեն էր՝ նիզ սրահներու բաժնուած, ուրոնք անհուկ անդատասակներով իրարու կր կապուէին. այդ սրահներէն իւրաքանչիւրին մէջ կը բնակէր ամբոխ մը ցաւատանջ, բայց ժպտուն. եւ ձիւրբիտն ճանշցաւ. հատ զիգուած մարդոց զէմքերուն վրայ, այն նոյն ցաւերը որոնք նկարուած էին զէմքերուն վրայ անոնց որոնց մտէն կուգար բայց հոս՝ ցաւերը հանդարտ ու անխոռով էին. գուշակցի որ կամովին ընդունուած ցաւեր էին անոնք:

Երկու օր շարունակ, զիգուակն մէջ թափանցան, եւ երբ երկրորդ օրուան վերջալ յար եկաւ, Կիւրեղ Հիլարիոնը դուրս հանեց մուտքի դրանը հակառակ կողմի գոնէն: Էրիտրիոն կարծեց թէ իր անօջնորդը պիտի ձգէր զինքը՝ մեծ ազաղակ մ'արձակեց, բռնեց զայն թր պատմուեանէն եւ բտաւ անոր:

—Մի՛ լքեր զիս իմ հոգիս ցաւով ու անձկութեամբ լեցուէ: Ինչու՞ անանձօթ անցորդը զիս քեզի զրկեց, եթէ հոս ալ ուրիշ բան չպիտի գտնէի բայց միայն տառապանք ու կսկիծ:

—Սորհէ՛ վայրկեան մը, պատասխանեց ճեղքունին: Քեզի ըսի թէ կուգաս անոնց մօտ ար կը մենին, անոնց մօտ որ կամովին կը մեռնին. կ'ըսես՝ թէ հոս դատար տառապանքներ հաւասար այն տառապանքներուն որոնց մէջէն կուգաս: Այո՛, բայց այս տառապանքները յօտար սրտով յանձն առնուած, փնտռուած են, եւ այն անձեր որ կը կրին զանոնք, ինչպէս եւ անխուսափելի մահը յանձն կ'առնեն զանոնք՝ թեթեւցնելու համար բեր որ այն խեղճերուն զոր թողուցիր հետաւոր հովանին մէջ: Աստեք երանելի ողջակէզներն են, անոնք որ ինքզինքնին կուտան Ձարիքը նուազեցնելու համար:

Կիւրեղ լռեց: Որովհետեւ Հիլարիոն մըտածկոտ կը մնար, անշշուկ ներս քաշուեցաւ ու դուռը գոցեց. բայց յանկարծ Հիլարիոն նորէն դուռը ուժով մը զարկաւ եւ գոչեց.

—Կիւրեղ, ընդունէ զիս անոնց մէջ որ մեռնելի կ'ուզեն:

Դուրս վերադաին քացուեցաւ, Հիլարիոն մըտաւ դիպակին մէջ, եւ Կիւրեղիք մօտ՝ անաս:

աւետողը որ կը ժպտէր: Թորոնէկ հրճուանք մը թափանցեց իր էութիւնը, զէմքը լուսավառեցաւ, եւ այնքան մեծ եղաւ իր ցնծութիւնը որ չլսեց Կիւրեղին սախոսքերը զոր ան ըսաւ իր ընկերոջը:

—Ձարիքը միշտ պիտի յաղկէ՞ որեմն: Ահա մէկ հաս մին ալ որ կը մահոյց գինեմնին մէջ: Պէտք է ուրեմն որ յաւիտենաբար մարդոց ազնուագոյնները ողորարին, խոնարհները ապառելու համար վայրագ ճիւղաններէն, կամ լոկ անոնց վէրքերը դարմանելու համար: Աւետողը չպատասխանեց, բայց՝ բորկն վար իջած աստին՝ երբ այլ եւս Հիլարիոն գիտիքը չէր տեսներ, լացաւ:

ՊԵՐՆԱՐ ԼՍՉԱՐ



2. ՊԱՐՈՆԵԱՆԻ ԳՐԳԵՐԸ

Տ.Վասմշապուճ Քեպարեան, Փարիզի Հայոց հոգեւոր հովիւր, անգլոսո թագապետ խորհրդին առաջարկութիւն մ'ըրած է, որ շատ բանասեր ու գեղեցիկ կը թուի մեզի, առաջարկած է որ յանձնարուած մը կազմուի որ անգլոսակութեամբ դուրս մը կաւաքէ, գնէ Հ.Պարոնեանի բազմաթիւ գրքերը, եւ գանձը նուրիք Փարիզի Հայոց եկեղեցիին, սրբուհի անոնք էրիմաքարը կազմեն հայկական մասեւորագարանի մը որ կրնայ եւ պարտի օր մը հաստատուիլ Փարիզի մէջ (ժյուպի մը եւ զրպորոցի մը հետ որոնք մը չէ օր մը պիտի ճիմուին անշշուք): Կը հրատարակուի Փարիզի Հայերը յանձն առնել այն քիչ մը զուրուութիւնը որ հարկատու է Տ. Վասմշապուճի առաջարկութիւնը կատարելու համար, որով՝ բացի հանրօրուտ նպատակի մը ժողովելէն՝ հանգուցեալին ընտանիքին ալ օգնութիւն մ'ըրած պիտի ըլլան:

ՏԵԿԻՆ ՍՎԱՃՆԱՆԻ ՆՈՐԱՎԷՊԵՐԸ

(Marie Sevadjian: Nouvelles, Traduites par Frédéric Macler)

Տիկին Մարի Սվաճեանի նորավեպերը սուրբ հրատարակուած են վեճ մասամբ՝ Պոլսոյ

«Հայրենիք» ին մէջ եւ երկու հատ ալ «Անտա-
հիտոյն մէջ, մեր հասարակութեան կողմէն
միտ գտած են՝ շատ համակրական ընդունե-
լութիւն մը՝ իրենց բնական, կենդանի, պարզ
ու վերտ ընդը, պատմութեամբի հակիրճ ու-
խնդրատախչ ձեւովը, եւ զգացմանց հիւր-
պական նրբութեամբն ու վառվառնութեամբն :
Պ. Յորտրիք Մաքլեր, ծանօթ հայագէտը, և
Պ. Նորթփէլդերեն ֆրանսերէնի թարգմանած
է 15 հատ եւ նրատարակած է այս օրերս սի-
րուն հատորով մը :

Թարգմանուած նորավէպերն են՝ «Ապարան-
շանը», «Կելին», «Կուշակը», «Հին Հասաթ»,
«Հոյիտեյ», «Կտոր մը հացի համար», «Շյիցա
Նուրիթ», «Անուշակի թաղարը», «Գրուը»,
«Իարեկենդանի կատակ մը», «Սիթարը» (հրա-
տարակուած «Հայրենիք» ի մէջ), «Թուքը» (հրա-
տարակուած «Եր Կիւնք» ի մէջ) եւ «Մահու
արհաւիրք» ու «Խամսին» (հրատարակուած
«Անտիփոսի մէջ») :

Պ. Մաքլեր գիտցած է իր թարգմանութեան
մէջ պահպանել բնագրին ամբողջ շնորհն ու
կենդանութիւնը, կատա՛ն ենք որ այս հատոր
սիրուն ընդունելութիւն մը պիտի գտնէ ֆրան-
սական հասարակութեան կողմէն : Կը յուսանք
որ մեր ֆրանսագէտ գրածները իրենց նամար
մեծ հաճոց մը պիտի նկատեն օրինակ մ'ու-
նենալ այս հատորէն : Կ'ենլ ուղղութիւնը պէտք
է գրինն նստեալ հասցէին :

Société Nouvelle de Librairie et d'Édition, 17 rue
Cujas, Paris.

Գինն է 2 ֆր. 50 :

Մեծ Բրիտանիոյ Երկրագործական Սիւնի

«Հանդէս ամսօրեայ» ի հոկտեմբերի թիւին
մէջ կը նկատենք յօդուած մը վիեննայի Միթ-
թարեան միաբանութեան այժմեան անդամացալ
Հ. Թոռնեանէն ստորագրուած, եւ որ կը յայտ-
նէ ամենամաքնիւ զգացումներ, ինչոյ այն զգա-
ցումները որոնց «Ոսկեգարեան հայրենիք»
անթիւ մեր յօդուածին մէջ փափաքած էինք
տրերիւը տեսնել վիեննայի եւ վենետիկի Միթ-
թարեան միջեւ : Կը շնորհաւորենք Հ. Թոռ-
նեանը մեզի հետ միեւնոյն ժամանակ այն
քաղաքը յայտնելու գեղեցիկ նախածնուն-
թիւնն առած ըլլալուն, եւ հանգոյով կ'ար-
տասպէնք այստեղ իր գրութիւնը :

Մանօրոքիւն. — Գիտական նիւթերու
վրայ անպակտք եղած են եւ պիտի ըլլան ի-
րարու հակառակ տեսութիւններ : Վիեննայն
գրութիւնք [որոնցմէ հեռու ըլլալու են հա-
կատակասէր գրիչն եւ արհամարհող ոճը] կա-
րեւոր են վեճի հիմարդուած նիւթը լուսա-
բանելու, եւ փոքր փոքր եզրակացութեան
մը յանգելու յօդուած ղեղարկելու :

Մտազրու թեան պրօֆանի է. թէ արդիական
մի մը գրութիւնն օտնի մասնակցի յարգ, ըստ
հասարակութեան պատկանող անձի մը գրու-
թիւնն կրնայ ստանալ բուրբական յարգ ու
վարկ, մա՛նուանց թէ նո՛յն հասարակութեան
organeին մէջ երեւի : Այս պատճառու, ծանր
թերթերը մեծապէս զգուշաւոր են եւ չեն հը-
րատարակեր այնպիսի գրութիւններ՝ որ կեր-
պով մը կրնան համարուիլ լուծելի եւ քակելի
բարի յարաբերութեանց : Վեհանձն մարզը
ծանր այն մը կ'արձակէ թէ՛ սոսկականի մը եւ
թէ՛ հասարակութեան մը կողմանէ իրեն զէ՛մ
հրատարակուած նոսի գրութեանց եւ հեղա-
կան ասացուածոց : Եւ անոնց վրայ կը տարա-
ծէ քրիստոնէական անտեսութեան քողը : Յի-
բուի, յիւն ղիեմպի ունի յարգ ուղիւն, — որ
սիրո՛յ անդիւրեմի աղերան անվթար կը պահէ :

Գրութեանս նպատակն ու փափաքն է թե-
րմացութեանց ատաղճն անուիլ, ուստի կը
յայտնենք, թէ վարչութեան զիխոյն բացա-
կայութեան միջոցին՝ տոնաց իւր գրեանութեան
Հանդիսի անպէմտիկ քուտյն մեջ էջ 283 «Գե-
ղատախ պղեղութիւններ» վերնագրով խիստ
պատասխան մը տրուած էր, որուն կծու ոճը
(եւ թէ ուրիշ մէկուն այպանող գրութիւնը)
հասարակութեան խաղաղասէր զգածմանց
զէ՛մ են. — թէ եւ զժողովաբար այն ալ ստոյգ է
որ «Գեղունիք» մէջ յօդուածն Հանդիսի մէջ
եւայն, ասոր ատաղճն զաւկը տուալ :

Անկեղծօրէն կը գնահատենք երկզարեան
գիտական եւ քաղաքորիւն վենետիկ Միթ-
թարեան Միթարեութեան յարգն ու վարկը,
եւ իրաւամբ մեծ համարում կը վայելէ թէ՛
հայագրի եւ թէ՛ օտարագրի ժողովրդեան մէջ :